



**THE END OF THE EPISTLE**

## ՀԱՊԵՏՆԵՐՈՒԽ ԱՄՊԻՍՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅՆԻ ՄԵ ԽՈՐՀՈՎԱՆԻԹԻԵՆԵՍԻ

Զեմ կարծիք որ Հապէշներուն ա-  
մուսնական օրէնքին վրայ շատ հեղիսո-  
ւած ըլլայ ձեզ, սիրելի ընթերցադ ։  
Բայց հետաքրքրաշարժ է անոնց օրէնքն  
այն՝ յաւիտենապէս հետաքրքրաշարժ  
նիւթին՝ Ամուսնութեան վրայ երեք  
տեսակ ամուսնութիւն ունին Հապէշ-  
ները։

թիւն , որուն համոր երիտասարդ և  
երիտասարդուհի ուրիշի հաւանութիւնն  
ստանալու պէտք չունին :

թիւն, յորում երիտասարդ և երիտասարդունի զիբար կ'առնուն միայն ծնողաց հաւանովիւնն ստանալով :

մուսնութիւն , եկեղեցական արարողութեամբ , և անքակտելի :

կին երբ ուղեն կինան զիբար ձգել իստ  
երկրորդ դրութեան, կինն երբ արձա-  
կութիւն, էլզան զոյքին կամ հարստու-  
թեան կէսն ստանալու իրաւունք ունի :

Ամուսնութեան երրորդ ձեւն ամենէն  
պատուաւորն է։ Զիւար գոել չկայ ո՛  
և է պատճառաւ կէս պաշտօնական  
գրութեան մէջ։ Կինը կընոյ լժողու

իւր էրիկն , երւ սո օճիր մը զործած  
ըլլայ . կամ երբ անուզլայ արքեցող  
մըլլայ . թայց այս պարտադիմ մէջ ,  
կի՞նը պարտի անմիջաւթէս տմուննանալ  
ուրիշի հետ , և այս անգամ՝ կրօնա-  
յին անլուծելի միութեամբ :

Կնիկնին մեռած այրեր չեն կրնար  
պաշտօնական ամուսնութիւն կնիքի վե-

պաշտօնական առողջապահութեաւ ի գույք  
ըստին: Բայց այրի մատչած կիներ կա-  
րող են նորէն ամուսնանալ: Սոյս կա-  
նոնէ միակ բացառութիւնը կ'ըլլայ թա-  
գաւորին համար, երբ զաւակ ունեցած  
չըլլայ առաջին կնոջմէն: Հապէշաց արդի  
թագուհին թայթու արդէն հինգ ա-  
մուսին ունեցած է, և Մենելիք իւր վե-  
ցերորդ այրին է:

Այս Հապէջ սովորով սովորութիւնը հաւա-  
նօքէն բարբարութեան թուլին ձեզ, ո-  
րովիշեմեւ կը տարրերին մեր ամուս-  
նական սովորոյթներէն: Բայց իլօք Հա-  
պէջներուն ըրածը շատ չի տարրերիք  
ինքզինքնինքաղաքակիրթ համարող շատ  
քրիստոնեալ մի ժողովուրդներու սրածէն:

քրբառոսամյ մը օնկովորդուրու ըստածն  
ամուսնական գործերու մէջ : Հապեցա-  
կան ամուսնութեան տռաղին ձեւն  
հոգնանիութեանն է՝ զբական ձեւի վե-  
րածուած : Քանի որ բարբերուն մէջ ար-  
դէն կայ, Հապեցը տեսակ մը ծանու-

ցեալ գրութիւնան կերպարանն տուեր են  
ոնոր. Այս չէ միջէ ինչ որ Գաղղիոցիք  
ազատ սէրը կ'անուանեն: Իբրահիմ է, ադոր  
պաշտօնական ջատագովներն հիմա քի-  
չուոր են քաղաքակիրք ազգերու մէջ,  
բայց գործնական հետեւազներն արգէն

մը Հապէներուն մէջ բարբարստական  
նկատելէ տռաջ, պէտք կ'ըլլար որքաղա-  
քակիրթ քրիստոնեայ ժողովուրդը իրենց  
ևս գէթ մասամբ իւիք տակաւին բար-  
բարոս ըլլալը խօստափանէին:

զան բառամասնութեամբ որպէս տօսագէտով ամուսնութեան ամենէն կատարեալ, ամենէն իսէալ, ամենէն բանատեղծական ձեւն է ոնքքակտելի ամուսնութիւնը։ Մի՛ կարծէք թէ այս իմաստասէրք Յիսուսէն միայնակընուած են։

Սիրոյ յառերժական ութառը, փոխադարձ  
հաւատաբառութեան երդումն որցկեանս  
կը տեսէ, որ չի խզուիր, և որպէս զի  
չխզուի՝ իւր բնութեամբ իսկ անխզելի  
կը նկատուի, հորկաւ աւելի բարձր,

աւելի վսեմ ըստոնում. մը կ'ենթագրէ  
ամուսնական միութեան, քան առեւ-  
տրական պայմանագրութեան մը պէս  
ըստ կամս խղելի միութինը. զոր ժո-  
ղովուդոց գործնական կեանքի աննա-  
հանցին պահանջն ընդունել պուտծ է

Հասլոյր պահածոչն ըստուսիլ տուած է  
բազում ուրեք:

մէջ, բոյց ամենէն կատարեալը կը  
նկատին զայն որ Եկեղեցւոյ մէջ կ'օրհ-  
նուի, և անլուծելի կը հաշտկուի: Բար-  
քարս պէտք չէ ըլլայ ժողովուրդ մը  
որ ամուսնութեան մասին այսքան բարձր

գաղափար մը կը տածէ։ Ինչ որ ալ  
ըլլան իրենց բարքերն և ո՞րպիսի աղա-  
տութիւններ ալ իրենք իրենց ներած  
ըլլան տառւնական գործերու մէջ՝  
գիտցեր Են գերազանց խտել մը մացնել  
Կոն հասի ամուսնութեան մէջ։ Կ հա-

սոյն քակ ամուսնութեան մէջ, և հարկաւ՝ քանի կլիթուին ու զարդանան՝ այն իտէալին համնելու ջանադիր պիտի ըլլան։

Նոյն խակ այն քրիստոնեայ ժողովրդոց  
մէջ որք ամուսնութիւնն անլուծելի



